

ԽՈՐԲԱԳԻՐԱԿԱՆՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸ

Ա.

Դալլուցներու վերաբացման այս օրերուն՝ մտահոգիչ պայմաններու հակառակի, մեր մտածումը կը սկսեռուի նորէն Սփիւռքի հայ կրթական զործին, այն ամուր իրականութեան՝ որ մեր աւանդութիւնն ու առաքինութիւնը եղաւ միշտ մեր պատմութեան բոլոր ելեկչներուն, և ապահով վկայ, մտնաւանդ անցնող դարամիջոցին:

Ցրուած զաղթաշխարհի բացասաւաններուն մէջ, տարբեր ազգութիւններու և մշակոյթներու մաշումին հնթակայ, ուր օտար միջավայրի նիւթական, բարյական և մշակութային լայն պատեհութիւնները կան, երբ ապրուստի հոգը, դաւակիներու ասլագան, ապահով կեանքի պահանջքը և մտաւոր հակումներու տենդը անզգալապէս կը սովիպեն ամէն հայ լայնօրէն բանալու ինքզինքը այս օտարացնող ազգեցութիւններուն՝ շատ անզամ ի հեճուկս իր կամքին, մեր միտքը անզամ մըն ալ կանգ կ'առնէ Սփիւռքի հոգեղէն գոյութեան սպառնուցող այս վտանգին առջե:

Պատկերը այսօրուան կրթական մեր կեանքին, Սփիւռքի հայաշատ կեդրոններու մէջ, իր միմիթարական կողմերու հետ մէկտեղ ունի նոյնպէս իր ոչ գոհացուցիչ երեսները, որոնց պատճառները արտաքին չեն միայն գժրախտաբար:

Ազգային կրթական հարց մը գոյութիւն ունի այսօր Սիւրիոյ, Պաղեստինի, Եղիպտոսի, Իրաքի, և որոշ չափով, Իրանի և Ամերիկայի մէջ, չհաշուելով Եւրոպան, ուր մեր ճիզը յանզած է մանկապարտէզներու մուրացածոյ գոյութեան պահպանումին միայն: Վերոյիշեալ շրջաններու կրթական ճակատագրին կ'անդրադառնանք, ամէն անզամ որ հարկ ըլլայ թերութիւն մը արձանագրել, ուրուացող վտանգ մը հեռատեսել, կամ արդէն տեղաւորուած խանգարում մը ախտածնաշել: Այս երկիրներու ազգային կրթութեան նկարագիրը, վիճակը, զայն խաթարող և իր ուղղութենէն հեռացնող ազգակներն ու պայմանները անձանօթ չեն շատերու. ինչ որ կը վրիպի ուշադրութենէն յաճախ, ատիկա ցեղային զիծերու այն տեղատուութիւնն է, որ իւրաքանչիւր նոր համառող սերունդ կը պարզէ տակաւ, այն նահանջը զոր մենք ամէն օր կ'ընենք այրող ու տեսկան տրտմութեամբ մեր արժէքներէն: Եւրոպայի և Ամերիկայի մէջ տարբեր չեն պայմանները. այդ երկիրներում սակայն, հայ դպրոցէն աւելի, հայ տունին և Եկեղեցին կը մնայ ստանձնել մեր հոգիին սպասը ընելու փրկարար գերը, ինչպէս ըրին երբեմն մեր պատմութեան մէջ ծանօթ զաղթականութիւններ, որքան ատեն որ ազօտացած չէր անոնց մէջ իրենց ցեղային զիտակցութիւնը: Դիւրին չէ անշուշտ պարտագրուած պայմաններուն չենթարկուել, սակայն միւս կողմէ կարելի չէ հայ մնալ առանց զոհորդութեան: Անհատներու մասին չէ մեր խօսքը, և սակայն անհատներով կը սկսին բոլոր ձուլումները, և անհատական

կը մնան մինչև որ օր մը դառնան ամբողջական և ընդհանուր . և մենք մեզմէ իւրաքանչիւրիս մէջ կատարուած այս քանդումին հանդիսատեսն ենք յաճախ :

Յարդ մեր բաածները ընդհանուր տարողութիւն մ'ունէին , բայց հարցը առաւել քան մասնաւոր է մեր մտքին մէջ . կ'ակնարկենք Մերձաւոր Սրբելքի մեր գանգուածներու կրթական պայմաններու հասկացողութեան և դերին :

Բացի իրանէն և Պոլսէն , միւս վայրերում մեր ուսուցումը ենթակայ չէ պետական հակակշռի , մեր ձեռքն է անոր բարելաւումը , զայն հոգեղէն և ապրեցնող գրութիւն մը ընելու կարելիութիւնը , որ գերազոյն կտակը եղաւ միշտ այս ժողովուրդին իր ինքնութիւնը տեականացնելու դարաւոր ճիգերով : Անցնող դարու ժառանգութիւնը չէ միայն այս իրողութիւնը . Ե. դարէն սկսեալ սիրելի աւանդութիւն մըն է ան այլևս մեզի , անշուշտ արտայայտուած դարէ դար ժամանակին մեծ ձևերովը , ընդհանրապէս վանական պատկառելի հաստատութիւններով , ուր հոգեոր կեանքը ամրօրէն կը մնայ շաղկապուած այդ օրերու կարելի իմացական կեանքին : Մեր վանքելլը մեր մտածումին վառարանները եղան : Այսօր ինչ որ զոյութիւն ունի իրը ճիզ այդ ուղղութեամբ , դժբախտաբար զուրկ է այն էական խտութենէն և տարողութենէն , որոնք իմացական շարժումը կեանքի կը վերածեն : Այսօրուան մեր լըածը իր խորքին մէջ տեսակ մը իմացական պերճանք է քան թէ կենսական անհրաժեշտութիւն մը :

Պէտք կա՞յ մանրամասն վերլուծման ենթարկելու արդիւնքն ու արժէքը այն կրթութեան որ կը ջամբուի մեր մատաղ սերունդին : Ամէնքս ալ զիտենք թէ ինչ կ'արժէ ան : Մեր նախակըթարանները հակառակ իրենց համար եղած զոհողութիւններուն , քիչ անզամ կրցան ըլլալ այն՝ որուն մտածումով խանդավառ կ'ուզէ մնալ մեր հոգին , բարելական այս հեռաւոր ջուրերուն մօտ , մեզի պարտազրուած պանդխտութեանը մէջ : Իրողութիւն է որ Սփիւռքի մեր նախակըթութիւնը հազիւ թէ կը ծառայէ իր նպատակին , որ ամէն բանէ առաջ հաւատարիմ մնալն է հայ հոգիին , և շարունակելու անոր սպասը սերունդէ սերունդ :

Պատճառնե՞ր . ծանօթ են անոնք ու շատ յեղյեղուած . եթէ երբեք հոս անոնց կ'անդրադառնանք անցողաբար , ատիկա ճշգելու համար է տարանջատ պատկերը մեր հոգիին՝ նաև կրթական զեանին վրայ :

Տնտեսականը անշուշտ առաջին կարգի ազդակ մըն է այդ վիճակի ստեղծումին , բայց կ'արժէ հարցնել թէ ո՞րն է այն ըլջանը , ուր մեր ժողովուրդը աւելի նպաստաւորուած ըլլայ տնտեսապէս . ամեռող ժմ. դարու ընթացքին մեր դպրոցները իրենց անունզը ճարած են մեր Եկեղեցիներու լումաներէն , ուրիշ խոսքով մեր ժողովուրդի սրտին կաթիլներէն : Հայ գրին ու գրքին պաշտամունքը ամենէն մաքուր հրայրքներէն մին մնաց միշտ մեր հոգիին : Ի՞նչակէս բացարել սակայն ընթացքը անոնց՝ որոնք օտար վարժարաններու դուռներ ափ կ'առնեն այսօր : Մեր ամենէն սրտառուչ առաքինութիւնները , որոնցմով բան մը արժած ենք , և կը հաւատանք թէ կ'արժենք տակաւին , կ'անտեսուին այս կերպ : Օտար կրթութեան նեղ , օգտապաշտ և արդիամոլ համայքը հեռի կը պահէ մեր երիտասարդութեան ծաղիկը՝ հայ կեանքէն ու բարքերէն , մղելով զանոնք մեզի համար աղիտաբեր զոհացումներու : Մեր ցեղային նկարազը զիսաւոր և զոյդ ձուլարանները կազմեր են Մայրենի Եկեղեցին և Դպրոցը , անոնց համեստ , պարզ

բայց սրաին խօսող պատերէն ներս հայ հոգիները լեցուեր են մշտաժամ մեր պատերուն պաշտելութեամբը : Մեր Եկեղեցին, այսպէս ըսելու համար, հիւսեր է կենդանի ու բազմերանդ կտաւը մեր ներքին անձնաւորութեան : Մեր դպրոցը կեանքի վերածեր է մեր պատմութեան անմահ ներշնչումները մեզմէ ներս : Այսօրուան պայմանները այդ երկու կենսատու ուժերուն վրայ ամենօրեայ իրենց գրոհովը, շատ բան կործանած են այդ ամուր կոռւաններէն : Ոչ միայն հայ ուսուցումը նահանջի մէջ է, այլ և հայ դպրոցը տակաւ կ'ընկրկի :

Տնտեսականէն դուրս գեր մը ունին նոյնպէս զանազան ազգակներ՝ այս նահանջը կերպաւորող, անոնցմէ մէկն է հայ ուսուցչութիւնը : Շատ զրուած և խօսուած է այս մասին, և սակայն կարելի չէ եղած թերացումը դարմանել : Ուսուցչութիւնը տապարէզ մը չէ տակաւին մեր մէջ դժբախտաբար . այս դարու սկիզբը ընթացիկ մտածում էր այդ ասպարէզը նկատել իրը ապաստանարան կեանքի ուրիշ մարզերու վրայ ձախողուածներու . պատկերը կրնանք ըսել որ չէ փոխուած նաև այսօր : Հաղուաղիւտ բացառութիւններէն զատ՝ հայ ուսուցչութիւնը անբաւարար կը մնայ իր կոչումին :

Այս տիսուր երկոյթը կ'ամբողջանայ կարեոր ուրիշ իրողութեամբ . արտասահմանի . մեր նախալըթութիւնը նման և միակ ծրագրով մը կազմակերպուած չէ, և մանաւանդ այդ ծրագիրը պատրաստուած չէ ժամանակի բերումներուն և մեր հոգիի երեմներուն համաձայն, հաւատարիմ ա'յն արժէքներուն՝ որուն համար հայ անհատը և հայ ժողովուրդը դարերէ իվեր կը մղեն իրենց պայքարը : Խոկ երբ այս անփառունակ վիճակին վրայ կ'աւելնան նաև կուսակցական միջամտութիւններ, այն ատեն մենք կ'ունենանք մեզի արժանի այսօրուան մեր ունեցածը :

Յստակ է եզրակացութիւնը . արտասահմանի մեր կրթական դործը ամուր հիմերու վրայ գրուած չէ, ատով վտանգի մէջ է մեր լեզուն, մեր մշակոյթը, և անոնցմով պայմանաւորուած մեր ցեղային արժէքները : Այդ պայմաններէն ոմանց բարելաւումը վեր կը մնայ մեր հասողութենէն . մեզմով վրկուելիք արդիւնքն կ'ուղենք անդրադառնալ :

Պէտք է խոստովանիլ թէ հայ դպրոցը իրեն յատուկ կրթական դրութիւն մը չէ կրցած ստեղծել սկիզբէն իվեր, և մնացած է միշտ հետևողական : Ե. դարէն սկսեալ մինչկ կիլիկեան շրջանը, ի մտի ունեցած է յունական և լատինական կրթական դրութիւններ . և տակաւին այսօր կը հետեւինք եւրոպականին : Չունինք մեզի յատուկ ամրողական ծրագիր մը . պատերազմէն շատ առաջ, Սահմանադրութեան օրերուն, հայ դպրոցի ամենէն բարզաւած շրջանին իսկ, երբ միայն Կ. Պոլսոյ մէջ յիսուն հայ վարժարաններ կային, չիրագործուեցաւ հայ հոգիի յատուկ կրթական ծրագրի մը մտապատկերը, որուն մէջ կարենային դոհացուիլ ժամանակին ու հայ հոգիին պահանջները : Այսօր առաւել քան անհրաժեշտութիւն մըն է այս, իրրի վաղուան սերունդին ազգապահպահման գործին անյետածելի մէկ ազգակը, կրթական այն հաստատուն կոռւանը, որուն վրայ չվախնանք խարսխել ազգապահպահման սրբազան կտակը :

Պատմութիւնը կը կրկնէ ինքինքը, դար մը առաջ մեր ազգային զիտակցութիւնը արթնցաւ մեր լեզուի և կրօնի միջոցաւ, երթալու համար քաղաքական անկախութեան . դէպքերը ուրիշ կերպով դասաւորուեցան, և մեզի

կը մնան այսօր նորէն, մեր լեզուն և մեր Եկեղեցին միայն։ Ինչ կերպ ալ ուշ գինք մտածել, մշակութային աղդ մըն ենք այլիս՝ և պարտինք այդ զետնին վրայ խարսխել մեր ազգային գոյութիւնը որքան ատեն որ արաւահմանի հայութիւնը ծանօթ պատճառներով հեռառ կը մնայ Մայր հայրենիքէն։

Հայ Եկեղեցին իր հաստատութեան օրերէն կրթութեան կեղրոնը եղաւ, մանաւանդ մեր քաղաքական կեանքի անկաւմէն վերջ։ Այնքան անվիճելի էր Եկեղեցւոյ իրաւասութիւնը մեր կրթական գործին մէջ, որ Պօլօժէնիան և Սահմանագրութիւնը վաւերացուցին զայն, ընդունելով թէ հայ գալրոցը կը պատկանի Հայ Եկեղեցւոյ։ Ժամանակի քերումներուն և կամ յանկարծակի շարժումով մը չեր որ Եկեղեցին կը տիրանար հայ կրթութիւնը վարելու իրաւունքին. ազգութիւն և Եկեղեցի մեր մէջ տարբեր կերպով առընչուած են, ու հասկնալի էր որ մեր կրթութիւնը գառնար Եկեղեցւոյ գործունէութեան մաս, և տակաւ անոր առանձնաշնորհումը։

ԺԹ. գարու կիսուն՝ մեր մէջ ևս զօրացան ժողովրդային սկզբունքներ, և ծայր տուաւ դալրոցները աշխարհականացնելու շարժումը։ Այնուհետև իրարու յաջորդող աղէտները քայլայեցին Հայ Եկեղեցւոյ հաստատած կրթական գործը. անբաւարար նախակրթութիւն մը միայն կայ, կապուած Եկեղեցւոյ՝ նիւթական ու բարոյական միջոցներով։ Այսքանը չի բաւեր սակայն, ապահովելու համար Հայ սփիւռքին մէջ մեր վտանգուած գոյութիւնը, տիրող ազդեցութեանց ընկղուգիչ պայմաններու ճնշումին լրնդդէմ։ Զօրեղ կազմակերպութեան մը գոյութիւնը միշտ մատնանշուած է ազգապահպաննման գործին իբրև սատար. չենք անդրադանար հոս անոնց կարելիութիւններուն, այդ միջոցներէն լաւաղոյնն է, մեր կարծիքով, հայ գալրոցը՝ Եկեղեցիով հովանաւոր։ Ասիկա չի նշանակեր հարիւր տարի ետ երթալ մեր պատմութիւնն ի վար, այլ կը նշանակէ յիշեցնել այն գեղեցիկ արդիւնքը զոր այդ դալրոցն ու Եկեղեցին ստեղծեցին հարիւր տարի առաջ։ Ամենազեղեցիկ ազգային գիտակցութիւն մը ճնաւ մեր նախակրթաբաններու համեստ յարկերէն. ամենահզօր սերունդ մը տուին մեզի մեր ձեմարաններն ու կեղրոնականները, բոլորն ալ Հայ Եկեղեցւոյ գերազոյն հսկողութեան յանձնուած Հաստատութիւններ։ Այսօր այդ Եկեղեցին թէկ արիւնաքամ և վիրաւոր՝ բայց չէ մեռած. ինչո՞ւ չմտածել կրկնելու այն համայնական քաղցը ճիզվ՝ զոր վաթուունական թուականներու իմացապաշտ և զիտութեամբ խանդագառ սերունդն իսկ չվարանեցաւ պահանջելէ ազգին խոճանանքէն. և դալրոցներու ցանցով մը, բոլորն ալ Եկեղեցւոյ շրջափակէն ներս, ստեղծեց այն սերունդը, որ գեռ երէկ հպարտ էր իր ազգով, իր պատմութեամբ և իր մըշակոյթով։

Մեր այս Խմբազրականին մէջ չբերինք գործնական առաջարկներ, քանի որ մեր ծրագիրը շօշափել էր հարցը իր ընդհանուր գիծերուն մէջ։ Յառաջիկային կը բերենք այդ առաջարկները ըստ կարգի։

ԽՄԲ։